

զրուեցաւ յաւելուածով մը , հետեւեալ ներն են . Ճշմարիտ սկզբունք Գաղղական է կեղցւոյ , և Պանտէի իշխանին , տը Պալէյուան կարդինալին և Առգովի կոս Ժմին վրայ խօսած Դաճբանական ճառերը : Ֆրէսինուսի անունն իբրև սրբազն պերճախոս պիտի չմոռցուի . զարդարուն և ախորժելի է իր զուրցուածքը , տրամախոհութիւնները Ճարտար են , միանգամայն աղէկ բացատրուած . իմաստներն ալ պայծառութեամբ ու յստակութեամբ կը փայլին : Եւ որովհետեւ այս գեղեցիկ կատարելութեանց հետ միատեղ գիտցաւ նաև ժամանակին յարմարցընելիր խօսակցութեանց կերպը , անոր համար այն աստիճանի գրաւեց անհամար ունկնդրաց սիրտն ու խել մը տարի քրիստոնէութեան վեհ երեսփոխան մը հանդիսացաւ Պաղպիոյ մէջ :

Մալդա կողին :


Ուալգա Ուելիդա կամ Ուելիսինէ Ուիջերկրականին անուանի կղզիներէն մէկն է Ոիկիլիոյ Հարաւային կողմը , ուսկից Ուալգայի ըսուած ջրանցքովը բաժնուած է , որուն լայնութիւնն է 18 փարսախ , և 65 փարսախ ալ Ուիրիկոյ է գելքներէն հեռու կ'իյնայ . ընդհանուր կղզւոյն տարածութիւնը 115 քառակուսի անգղիական մղոն է : Հարաւային արևմտեան կողմը խիստ ապառաժուած է , առանց ամեննեին ծովածոց մը ունենալու : Ուրեելեան կողմը կ'իյնայ Ուարսա-Ոիրոքքո նաւահանգիստը . իսկ հիւսիսային-արևելեան կողմը կ'իյնան Լավալէդի կրկին նաւահանգիստները , ինչպէս նաև Ուուրք Քուլիսնոս , Ուուրք Պօղոս , Ուելչեհա , և Պիենհորա ըսուած ծովածոցները՝ ուրմանց յետինը շատ նշանաւոր եղած է իր աղահանքներան պատճառաւը :

Ուալգա կղզին ընդհանրապէս բոլոր ժայռուած է՝ բաց ՚ի Պաշխարի գաշտէն որ բաւական ընդարձակ է և կղզւոյն

հիւսիսային կողմը կ'իյնայ : Այս կղզիաթեապէտ շատ տեսակ բերք ունի , սակայն ամէնքն ալ նուազ քանակութիւնն . և որովհետեւ կղզւոյս գետնաբուղիս ջրերը բաւականապէս առատ չեն , անպատճառաւ ամէն տեղ մասնաւոր ջըրհորներ կան որսնցմավերկրին պիտոյքը կը հոգացուի . նշանաւորն է Անեաքուրի ըսուած ջրանցքը որն որ Հարաւային արևմտեան կողմէն կու գայ ու այլ այլ առուակներ իրեն հետ միացը նելով կը մօնայ ՚ի Լավալէդ : Երկրին երեսը 16 կամ 18 բժմաշափ խորութեամբ կարմիր հողով մը ծածկուած է , որովհ շատ արգաւանգահող է և մեծ խնամքով ալ մշակուած . ինչուան ապառաժներուն վրան ալ մշակուած է՝ որոնց համար մասնաւոր Ոիկիլիային հողքերած են և ցած պատերով պաշտպանած որպէս զի հեղեղները շառնեն չփանին : Գրեթէ բոլոր Եւրոպայի և արևագարձի տակ առաջ եկած բայսերը հոնտեղի կլիմային ալ կը յարմարին . միայն հարաւային-արևելեան քամին մեծապէս վնասաբեր է տնկոց՝ սաստիկ խնամաւութիւն պատճառելուն համար : Ուալգային ելած գլխաւոր բերքերն են ազնիւ բամբակ և մեղք , իսկ ցորեան խիստքից ունի . գուրա խաւըրուած վահառքներուն մէջ աւելի առատութեամբ գնացածներն են բամբակ և զանազան տեսակ պաղեղէններ , օրոնցմէ գրեթէ տարին երկու երեք միլիոն ֆրանքի ապրանք գուրս կ'երթայ . իսկ ինքը Ոնդղիային և ուրիշ տեղերէ խիստ շատ տեսակ վահառք կ'ընդունի օրոնց մեծ մասը նորէն ուրիշ տեղեր կ'երթան :

Այս կղզիս Ուիջերկրականին մէջ Ոնդղիացւոց վահառականութեամբ կեղրուը եղած է , ուսկից կը տարածեն իրենց վահառքները բոլոր արևելքի նաւահանգիստները : Ումբողջ կղզւոյն բնակիչը 140,000 կ'անցնի , և գլխաւոր քաղաքն է Լավալէդ որ մօտ 35,000 բնակիչ ունի :

Ընդհանուր կարծիք է թէ Արքեգոնացւոցմէ առաջ այս կղզւոյս տիրողները Ուիրիկեցի իշխաններ եղած են .



Մալդա կղզին

Խակ Հռովմայեցիք Կալքեղոնացւոցմէ
առած են՝ օրոնցմէ ետքը Գյոթացւոց
անցաւ : Խակ Ծագրուն մէջ Ուլտակի,
նոսք ասոր վրայ արշաւելով հալածեցին
գյոթացիները և կղզւոյն տիրապետե-
ցին . ասոնք ալ 1490^{ին} միջոցները՝ Կոր-
մանացւոցմէ վարնտուեցան , և վեր-
ջապէս Ոիկիլիոյ հետ միացաւ մինչեւ
1530 : Ի յս միջոցներուս Կարոլս Ե .
Ոււրբ Յավհաննես Երաւասղեմայ ը-
տուած ասպետներուն չնորհեց այս կըզ-
զիս՝ որոնք Հռոգոս կղզիէն հալածուած
ըլլալով հոս եկան ապաստանելու : Իս-
պետները երբոր հոս հաստատուեցան
աեսնելով որ ամէն աեսակ ամբութիւն
ներէ զուրկ է այս կղզիս , մեծ փու-
թով սկսան ամրացընել՝ և ան աստիճան
զօրաւոր կղզի մը գարձաւ . որ 1564^{ին}
(Կոմանցիք ուղելով յարձակմամբ առ-
նել՝ չյաջողեցան) : Քաջորդ տարին

Պուլգան Ոիւլէրման 30.000 հոգւոյ
բանակ մը խաւրեց Ուալդայի դիմացը ,
որոնք չորս ամիս անօգուտ տեղը կղզին
պաշարելէն վերջը ստիպուեցան ամօ-
թով ետ դառնալու . ասով Ուալդա կըզ-
զին Ոիթերկրականին մէջ (Կոմանցոց
ահաւոր արշաւանքներուն գէմ ամուր
պատուար մը եղաւ , որով մինչեւ 1798
Ուալդա կղզւոյն վրայօք նշանաւոր գէպը
մը պատահած չէ . խակ նոյն տարւոյն
մէջ Գյաղղիացիք Ուեծին Կաթոլիկոնի
հրամանատարութեամբը Եգիպտոսի
վրայ ըրած արշաւանաց միջոցը այս կըզ-
զւոյս ալ տիրեցին . սակայն 1800 տա-
րւոյն սեպտեմբերի 5^{ին} Ինգլիացիք
զրաւեցին զայն անդարձ կերպով , և
1814^{ին} Բարիկու դաշնագրութեամբը
բոլորովին Ինգլիացւոց ձեռքը մնաց :
Ուալդա կղզին քաղաքական և զինուո-
րական վարիչներու ձեռքով կը կառա-

վարուի , և Ալղացիք իրենց հին ատենէն ունեցած զրեթէ ամէն տեսակ ազատութիւնները ու առանձնաշնորհութիւնները ամենայն վրէժինդրութեամբ պահած են , որոնցմէ մէկն ալ այս է որ իշխանաց ընտրութիւնը քաղաքացւոց ձեռքն է : Ի՞սկ կղզիս Ի՞նգղիացւոց ձեռքը անցնելէն վերջը ան աստիճանի ամրացաւ որ աշխարհիս ամուր բերդերէն մէկը կրնայ սեպուիլ :

Անտառ :

Ի՞նտառ կ'ըսուի երկրի մը այն մասը որ բովանդակ ծառերով ու թռփերով ծածկուած է : Ի՞նտառներէն խիստ շատը բնական են , և ՚ի բնէ ալ այնպիսի ծառերով կը ձեանան որ յատուկ են իւրաքանչւր տեղւոյ և կլիմայի , որոնց մէջ ինքնին բնութեան ձեռքովը կը սնանին ու կ'աճին և խել մը տեսակ բազմաթիւ կենդանեաց բնակարան են . այս զօրաւոր և ազգու միջոցով կը պահուի բնութեան այն զարմանալի հաւասարակշռութիւնը , որովնիւթ ոյ տարելքը իրենց չափով կը բաշխուին գործարանաւոր մարմնոց մէջ . մէկ խօսքով անտառներու ձեռքով շատ մը անթեղմնաւոր երկիրներ արգասաւոր եղած են և միանդամայն զուարձութիւն են տեսողաց : Ի՞նյաց ափսոս որ մարդիկ անտառներուն յարգը միշտ չեն Ճանցած , մանաւանդ հիները , որով անհամար անտառներ կամ կացինի տակ ինկած են կամ կրակով փճացած , և հիմա հազիւթէ հետքերնին կը նշանարուի մնացած քանի մը ծառերով , որոնցմով միայն այն պատմական աւանդութիւնները կրնան հաստատուիլ , որոնք կը վը կայէն թէ նոյն տեղերը ատենօք ամենամեծ անտառներ կան եղեր . բայց այնչափ ստուարացած կը գտնանք հիմա այն անտառները որով մեծ վէճինիւթ մը եղած են թէ ինչուան ուր արդեօք կը տարածուին եղեր ասոնցմէ շատին սահմանները . ինչպէս օրինակի

համար , ոչ ոք գիտէ այսօրուան օրս թէ ինչուան ուր կը ձգուէր արդեօք Հռովմայեցւոց ատենի համբաւաւոր Երկինեան անտառին սահմանը : Իսկ ասվերջի ատեններս քանի որ բնագիտութեան զարգացմամբը մարդիկ նաև քաղաքական տնտեսութեան մէջն ալ առաջ գային , տէրութեանց առջի հոգերէն ու մտածութիւններէն մէկն ալ անտառներէն առաջ եկած օգտին վրայ պարապիլն եղաւ . և իրօք Ճանչնալով անոնց օգուտը , բոլոր ջանքերնին թափեցին որպէս զի կամ անձնասիրութեք . կամ տգիտութեամբ և կամ կրօնական նախանձայուզութեամբ ատենօք եղած վնասին տեղը լեցընեն : (Ճրինակի համար գիտենք ՚ի պատմութեանց թէ Երեղտերը մեծ յարգութիւն ունեին անտառաց վրայ և իրենց պաշտամանը առարկաներէն մէկն էր , և մասնաւորապէս քանի մը տեսակ ծառերու վրայ խորին մեծարանք մը ունեին . աս սնոտի պաշտաման մասամբ ունեցած օգուտները Ճանչնալով քուրմերը կը ջանային վառ պահէլ աս սնոտի պաշտաման եռանդը : Ի՞նյաց երբոր քրիստոնէութիւնը սկսաւ մտնալ մէջերնին՝ քրիստոնէութիւնը տարածողներուն զիսաւորներէն ումանք աստուածային նախանձու ոգուվ մը ընդդէմ զինեցան իրենց նախահարցը այս սնոտի պաշտամանց , և ուզեցին այս անտառներուն մեծ մասը ջնջել առանց մտածելու թէ ուրիշ կողմանէ ըստ ինքեան ինչ վնասներ կրնար ունենալ անտառները ջնջելը , չէ թէ միայն իրենց այլ նաև իրենց սերնդոցը , որով միխիր գարձուցին ան բարձրաբերձ կաղնիներու անտառները որոնց հնութիւնը երկրիս մակերեսութիւն հնութեանը կը հաւասարէր :

Ի՞նյաց քանի որ հետզհետէ մարդկանց շատնալովը՝ առջի կոտորածէն մնացած անտառները մարդկանց կարտութիւնը բոլորովին չէին կրնար լեցընել , արհեստական նոր նոր անտառներ ալ տնկուեցան , օտար տեղերէ մասնաւոր բայսեր բերելով որպէս զի աւելի զիւրաւ աճին . և ահա աս կերպով ան-